

գլուխ եղաւ փաստաբան մը , որ մունետիկի մը որդի էր , ինքն իր վրայ առնելով՝ որ ամենուն առաջնորդ ըլլայ ու զլոնմօր խայտառակէ : Ուստի Ո՞նմօր եկածին պէս՝ երեսն 'ի վեր կանչել սկսաւ . Կոհս Կոհս : Ո՞նմօր տեսնելով անոր պոռալն ու գիտնալով ովքը լալը չփոթեցաւ ամենեին , այլ մէկէն ըստ անոր . “ Օ արմանք , այս որչափ դուն քու հօրդ աննման զաւակ ելեր ես . Հայրդ խաղաղութիւն խաղաղութիւն պոռալէն ձայնը մարեր էր , դուն անոր որդին՝ հիմա կեցեր էտիս էտիս կը կանչես . ” : Այս անակնկալ կատակաբանութիւնը անանկ չփոթեց զիաստաբանը , որ խօսքը կորսնցուց ու զլոնմօր խախքը ընելու տեղը՝ ինքը խախք եղաւ , որով Ո՞նմօր խօսեցաւ հոն անարգել որչափ որ ուզեց , ու ելաւ գնաց :

(ՊԻՏԻ ԸՆԹԱՎՈՐՈՒՄ)

ԲՈՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վիճկենտիոս Մոնիկ :

Խտալացւոց մատենագրութեան այս դարը իրաւամբք կը պարծի Ա ինկենտիոս Ո՞նդի բանաստեղծին վրայ , որ 1754 տարւոյն Փետրուարի 19-ին ծնաւ Հումայ տէրութե Ա Փոնսինէ գեղին մէջ : Քիչ ատենէն ծնողքը Ո՞յայնոյ եկան . և անոր մօտ եղած Ֆուզինէանոյ աւանը քիչ մը նախնական կրթութիւններ առնելէն ետքը՝ Ա ինկենտիոս Փաէնցա քաղաքին կղերիկոսարանին մէջ իր գրագիտական ընթացքն ըրաւ : Աշբոր Ֆերրարա փոխադրուեցան ընտանիքը , սկսաւ նոյն քաղաքին համալսարանը յաձախել . որովհետեւ հայրը կ'ուզէր որ օրէնսգիտութեան ետեւ ըլլայ : Բայց Ո՞նդի կը զգար արտին մէջ կրակ մը , որ հանդարտ ու ծանր մտաւոր զբաղմունքներ ըլերցընելով՝ կ'ուզէր համարձակ տեղիք տալ երեակայու-

թեան . անոր համար՝ ուրիշ այնչափ մեծ բանաստեղծից նման՝ թողուց օրէնսգիտութիւնը : Իր բանաստեղծական հանձարոյն առաջին նշյլքները ցուցուց լատին յանկարծախօս ոտանաւորացն ու տաղաչափութեանց մէջ . բայց թէպէտ և շատ լաւ գիտէր այս լեզուն ալ , բարեթաղդաբար իր առաջին յաջող փորձերէն ետքը՝ ձեռք առաւ իր բնիկ կտալական լեզուն . վասն զի լատին լեզուն մեռած լեզու ըլլալով՝ ամենէն աւելի լաւ գիտցողներուն գրութիւններն ալ հետեւակ են , և ոչ երբէք պիտի կարենան (զոստոսի դարուն մատենագրութեան վայելութեանը մերձէնալ : Ա ակայն Լ ատինացւոց ընտիր մատենագրաց բանաստեղծութեց վրայ երկար քննութեամբ շատ աշխատած ըլլալով Ո՞նդի՝ յայտնի տեսաւ որ նոյն ատենը բանաստեղծութիւնն որչափ ինկած ու տկար էր իր ազգին մէջ . որովհետեւ ժամանակին բանաստեղծները կուրաբար կը հետեւէին այն մեծաբան ու անիմաստ ոձին , զոր Ֆիրուկոնի հնարեր էր , և իրեն հանձարն ալ չունենալով՝ շատ մեծ վնաս բերած էին գրականութեան այս մասին : Այս պատճառաւ ջանաց նախանձորդ ըլլալ գլխաւորապէտ Ա արանոյ ու Ո՞ինձոնի անուանի Փերրարացի բանաստեղծից , որ այն գարուն սովորական ոձին զարտուղելով՝ առաջինը մը ունէր երեւակայութեան և ներգաշնակութիւն մը տաղաչափութեանը մէջ . իսկ երկրադը , ինչպէս նաև Ա արանոյ , ունէր շատ զգայուն գրիչ , և աշխայժ ու կենդանի միտք մը . այս ետքի յատկութին որ բանաստեղծ մը ունենայ , քերթողական երեւակայութիւնները գրեթէ ինքնիրեն կը ծնանին մտքին մէջ , և ամէն բան ոգի , կերպարանք ու գոյն կ'առնէ իր մոտածութեանցը մէջ : Ը ատ չգնաց՝ որ անցաւ զանոնք մեր երիտասարդ բանաստեղծը , և այն յատկութիւնները գերազանց կերպով կը փայլէին իր գլուխուածոց մէջ : Ը արունակ կը կարգար Ո՞արգարէից մատեանները , որոնց գերմարդկային վսեմութիւնը աղէկ կը

զգար . ձեռքն էին միշտ Տանդէի Ի՞ստուածային լատակերգութիւնը , և Ա իրգիլիոսի բանաստեղծութիւնները , որուն նմանը չէր գտնուեր իր աշքին առջեն այն արուեստին մէջ , որով ամէն բան կ'ոգեւորէր և գաղափար կուտար անոնց , և ամենէն աւելի պղտիկ բաններն ալ շատ գեղեցիկ ոճով մը կը զարդարէր , և անանկ ներդաշնակութիւն , փոփոխութիւն ու գոյն մը կուտար իր տողերուն , որ գրեթէ միակ կրնայ ըսուիլ : Ի յնչափ սիրելի էր իրեն Ա իրգիլիոս , որ ինչուան իր կենաց ետքերը չէր դազրեր զանիկայ գովելէն , և շատ անգամ անոր բանաստեղծութիւնները իր հետը կը տանէր՝ ուր որ պիտի երթար , և գեղեցկագոյն հատուածները բերնուց կը զուրցէր : Ի րիոսդոյի բեղնաւոր հանձարոյն բանաստեղծութիւններն ալ , որ կը կարդար , շատ օգնեցին իրեն այն կենդանի ու առատ ոճն ունենալու՝ առանց ամենէին տարտամ գաղափարաց կամ բացատրութեանց զարնելու : Դամանակաւ Ա նդի կարդաց ամէն յոյն բանաստեղծից գրուածքները՝ լատինական բառ առ բառ թարգմանութեան վրայ . և անոնց մէջ ինչ գեղեցիկ հատուած որ կը գտնէր՝ առանձին կը նշանէր , որ պէս զի իրեն սեփականնելով զանոնք՝ ըստ տեղւոյն իր բանաստեղծութեանցը մէջ նոր զարդեր աւելցընէ : Կոյն բանը կ'ընէր նաև ամենայն ազգաց գեղեցկագոյն և ընտրելագոյն բանաստեղծութիւնները կարդալու ատեն , և կը շտեմարանէր այն գեղեցկութիւնները իր ընդարձակ և հաստատուն յիշողութեանը մէջ , որ ծերութեան ատենն ալ ոչ երբէք կորսնցուց իր ուժը :

Պորկէզէ ծիրանաւորը տեսնելով այն մեծամեծ ակնկալութիւնները , զոր իր վրայ կու տար Ա նդի , Ֆիերրարայէն Հուոմ երթալուն ատեն՝ զինքն ալ մէկտեղ տարաւ . Ա նդի 24 տարուան էր այն ժամանակը : Տարի մը գեռ չկեցած հոն՝ ի լոյս հանեց իր առաջին բանաստեղծութիւնները , որ տպուեցան 'ի Լիվոնոյ . և թէպէտ ասոնցմէ շատը

իբրև մանկական գրուածք մերժեց ետքէն Ա նդի , բայց ոմանք ալ իրեն ուրիշ բանաստեղծութեանցը կարգն անցան՝ պատշաճ սրբագրութիւնները վըրան ընելով : Խորքը Ա ըկագեան Ճեմարանին մէջ Լ ուղովիկոս Պիրասգի անունով իշխանին , որ Պիոս Զ քահանայապէտին մերձաւոր ազգականն էր , հարսանեաց վրայ Գեղեցիութիւն արեգաց . այսպէսով իր բնակութիւնը հաստատեց Հումանայ մէջ : Հոն բարեկամ ստացաւ իրեն Լինիոս Ա խոգոնդի անունով շատ երեւլի հնագէտը , որ այն ատեն ետեւէ էր Բէոյ-Գլուխնորինյ թանգարանը կարգի դնելու և անոր նկարագրութիւնն ալ ընելու մասնաւոր գրուածքով : Ա խոգոնդեայ բարեկամնութիւնը օգտակար եղաւ իրեն . որովհետեւ անկէց սէր ստացաւ հնոց գիտութեանը վրայ , զորն որ միշտ կը խոստովանէր անկեղծութեամբ մը . ասով է որ իր բանաստեղծութիւնները այրական վայելութիւն մը ստացան , որ Յունաց ու Ա տինաց քով միայն կը գտնուի . ասկից սուրած արուեստովն է դարձեալ , որ Ա նդի երբեմն երբեմն իր քնարին թեւերը կը թուլցընէ՝ առանց բեկանելու , որպէս զի ետքը աւելի ուժով ու աւելի ներդաշնակութեամբ զարնէ :

Վանի որ Խտալիա դեռ խաղաղ ու հանգիստ էր , Ա նդի Հումանայ մէջ Պիրասգի իշխանին հովանաւորութիւնն ու սէրը կը վայելէր . և այս միջոցին մէջ շինեց Առաեւլական պահութութիւն քերթուածը , և խել մը նուազներ , որոնց մէջ շատ գեղեցիկ են Յուդայի մահուանը վրայ գրածները , և ուրիշ բանաստեղծութիւններ ալ :

Ի յս ատեններս երեւլին Ա իկտոր Ա լֆիկէրի հանդիսացաւ գրականութեասպարիզին մէջ և ողբերգութեան փառաւոր պսակն առաւ , որ ինչուան այն ատենը արժանաւորի մը կը սպասէր . և արդէն շատերը զինքը հայր Խտալական ողբերգութեան կ'անուանէին .

բայց երբոր հառմեկաւ, հոնտեղի բանափրաց մէջ իր ոճոյն ու տաղաւագիութեան լաւութեանը վրայ վէջ ծագեցաւ . ոմանք կը պաշտպանէին ու կը գովէին զինքը, բայց այլք ալ կը պարսաւէին՝ ըսելով թէ շատ սեղմած, խիստ ու միջին զրութիւն ունի : || ոնդի միայն խօսքով շատանալու տեղ՝ մըրցելու ելաւ, և երիտասարդութեան ու հանձնարոյ բոլոր ուժը թափելով՝ շինեց Արիսդոտեմ ողբերգութիւնը, որուն մէջ՝ եթէ թատրերգութեան յօրինուածոյն ամենաձիշդ և ամփոփ կազմութեանն ու տագնապողական խօսակցութեանը կողմանէ տեղիք կու տայ Արֆիէրեայ, սակայն ոճոյն վայելցութեամբն ու փայլովը կը յաղթէ անոր : || ոնդի այս ողբերգութեան մէջ այնպիսի սաստիկ կիրք մը մոցընելով, այսինքն Արիսդոտեմի խողձին տագնապը, Շէյքսբիրի ոգւոյն ու բռնած կերպին մերձեցաւ : || Հաւասիկ այս է էական տարբերութիւնը Արֆիէրեայ ու || ոնդեայ մէջ . որովհետեւ առաջնոյն՝ յունական թատրերգութեան կերպը միայն հաճոյ էր, և || մթենքի թատրոնին պէս՝ կ'ուզէր, այսպէս բացատրեմ, իտալական թատրերգութեան բարոյական ու քաղաքավարական վախճան մը տալ : || Արիսդոտեմ ողբերգութիւնը շատ մեծ գովեստ ընդունեցաւ՝ երբոր հասարակաց դիմաց ձեւացուցին, և շատ ազգեցութիւն ըրին հանդիսականաց վրայ այն փառասէր որդեսապանին խողձին անմեռ խայթերը : || ոնդի երկրորդ ողբերգութիւն մ'ալ շինեց՝ կալորդոյ Մանֆրէդի Իլիան Ֆաէնցայ անուամբ . ասիկայ առջինին ահաւորութիւնը չունի, և նոր ատենի պատմութիւն ըլլալով՝ ընտանեկան ոճ մը ունի : || Արիսդոտեմը առաջին անգամ՝ լոյս ընծայուեցաւ 1786^{ին} փառաւոր տպագրութեամբ . և Իարմայի դուքսը՝ ի մրցանակ խաւրեց իրեն ուկի միտալ մը, որ նոյն քաղաքին մէջ ելած լաւագոյն ողբերգութեանց վարձն էր :

Իայց սակայն ժամանակները փոխուեցան, ու Դաղղիոյ մեծ յեղափո-

խութիւնը սկսաւ : Հիւկոն Պասվիլ, Կաբոլէայ արքունեաց գեսապանին քարտուղար, 1793 տարւոյն աւաջին օրերը հոռմեկաւ՝ նոր մտածութիւնները առաջ տանելու համար . բայց ժողովուրդը շատ տաքնալով՝ կատաղութեամբ գիշեր ատեն գացին սպաննեցին զինքը Յունուարի 13^{ին} : || յս դիպուածը ասպարէզ մը բացաւ Ոնդեայ դիմացը իր բանաստեղծ երեակայութեանն այն պիսի թուիչ մը տալու, որ ինչուան այն ատեն առիթ չէր ունեցած : Եւ որովհետեւ Պասվիլ իր կենաց վերջին ժամերուն՝ քրիստոնէական զղման նշաններ տուեր էր, բանաստեղծը ասոր վրայ հիմնեց իր գեղեցիկ գիւտը, և ուզեց երգել Պասվիլի փրկութիւնը . անոր համար Դաղղիոյ ամբարշտութիւններուն ու ոձրագործութեանց տեսարաններուն տարաւ հանդիսատես ըրաւ Պասվիլի հօգին՝ 'ի քաւութիւն իր մեղացը : || յնչափ գեղեցիկ ու մոգիչ է այս քերթուածը, որ || ոնդեայ բանաստեղծութեանցը մէջ առաջին տեղին ունի, և իտալացի բանասէր մը կ'ըսէ թէ “ Իանաստեղծութեան ինչըլլալը ցիտցող մը այս Տաղերգը կարգալով՝ թէ որ մէկէն ըլմբունէ անոր կենդանի գաղափարը, յուսահատի բոլորովին՝ որ ալ ոչ երթէք պիտի ըմբռունէ .. . Իայց սակայն Դաղղիոյ այս մեծ յեղափոխութիւնը նաև Իտալիոյ վրայ գալսվ՝ իրեն քաշեց Ոնդին ալ, և ասանկով քերթուածը անկատար մնաց . որովհետեւ Պասվիլի յաւիտենական փառաց մտնելովը պիտի լմբննար : || յրանի թէ այն իրողութեանց ու մտածութեանց խառնակութեանը մէջ, եռանդուն սրտին թափը սանձելով՝ այնպիսի զգացյմունքներ չյայտնէր իրեն գրուածոցը մէջ, որ օտար էին իր սրտին ազնուութենէն, և որոնց ինքն ալ ետքէն չէր հաճեր : — || յս ժամանակներս (1797^{ին})՝ ի լոյս հանեց ուրիշ բանաստեղծութիւններէ զատ՝ նաև Մուղնինիա կամ Մուսածնունդ քերթուածը, որ յունական բանաստեղծութեն վայելչութիւնն ու շնորհքը ունի : || ոյն տա-

բին Պղոնեա գնաց ու տպեց հոն Պռուն-
թէս քերթութեան առաջին երգը . ա-
սոր յառաջաբանութեան մէջ կ'ըսէր
թէ այս բանաստեղծութիւնը շինելուն
գլխաւոր պատճառն էր՝ Հունաց ու լ ա-
տինացւոց սէրը մոցընելու փափագը իր
ազգին մէջ, ուսկից շատ ատենէ 'ի վեր
պաղեր էին Խոտայացիք :

1799ին հարկ եղաւ որ Ո՞իլան քա-
ղաքը թողու, ուր գրեթէ երկու տա-
րիէ 'ի վեր կը կենար, ու Գաղղիա
փախչի ապաւինելու : Հոն լմընցուց իր
երրորդ ողբերգութիւնը, զԴայիս Գր-
րակիս, որուն մէջ հոռվմէական քնա-
ւորութիւններն ու պերճաբան զուր-
ցուածքը լաւ նկարուած են : Խրկորդ
տարին, որ այս դարուն առաջին տարին
էր, երբոր իր հայրենիքը մտաւ ցնծու-
թեամբ սրտի, ժամանակին պարագա-
ները աւելի թեթևցեր էին . և ինքը
առիթ առնելով լ որենցիոս Ո՞ասգե-
րոնեայ անուանի երկրացափին ու գողտը
բանաստեղծին մահուընէն, որ եղաւ
'ի Իարիզ նոյն տարին, շինեց տաղ-
երգ մը, որ սովորաբար Մասկէրնէանա
կ'ըսուի . և ասոր մէջ սրտի մեծ դառ-
նութեամբ մը կը նկարագրէ այն ամէն
տեսակ չարիքները, որ ազատութեան
քողովը ծածկուած' լ ոմակարտիոյ վրայ
եկան : Այս տաղերգին իրեք առաջին
երգերը միայն տպուեցան (1801ին), և
երբ չորրորդ ու հինգերորդ երգերն ալ
պիտի ելլէին, պետութեան գլխաւորը
խորհուրդ տուաւ իրեն՝ որ դադրեցընէ,
որպէս զի իր այս սաստիկ գրուածքովը՝
արդէն գրգուուած ոգիները շատ չզայ-
րանան :

Պերսէոսի զարմանալի թարգմանու-
թեամբը, այն լստին երգիծաբանին,
որուն պէս կտրուկ ու մթին ոճ ունե-
ցող մատենագիր չկայ այն ազգին մէջ,
լաւ ցուցուց Ո՞նդի' որ ամէն տեսակ
բանաստեղծութեան յարմար էր, և
անանկ տիրած էր լեզուին ու զուր-
ցուածքի ոճին, որ բանաստեղծութեա-
նը համեմատ ուզածին պէս կը դարձը-
նէր զանոնք . ասկէց է որ ամենուն մէջ
ալ մէյմէկ տարբեր մարդ կը կարծէն

զլյոնդին . անոր համար իրեն ամենա-
մեծ յատկութիւններէն մէկն ալ այս
է, որ ամէն ուզած իմաստը կրնայ բա-
ցատրել :

Գաղղիային դառնալէն ետքը՝ Ո՞ն-
դի Իաւիոյ համալսարանին մէջ գեղե-
ցիկ դպրութեանց վարժապետ եղաւ :
Իայց տեմենք հիմա զինքը ուրիշ տե-
սութեամբ մը :

Կաբոլէօն Գաղղիոյ կայսերութիւնն
առնելէն ետքը՝ 1805ին Ո՞իլան կու գար
լ ոմակարտացի թագաւորաց երկաթի
թագովը պատկուելու . և Ո՞նդի այս
հանդիսին բանաստեղծ ընտրուեցաւ :
Իայց Ճշմարտութեամբ խօսելով՝ աղէկ
կերպ չըռնեց Ո՞նդի այս ժամանակ-
ներս : Կաբոլէօնի փառաց նշոյը աչքն
առնելով՝ շատերուն հետ ինքն ալ իր բա-
նաստեղծական քնարը շողոքորթութե-
զոհեց : Ո՞նդ որ իր այն քերթութիւն-
ները այսպիսի նշան մը չեն համա-
րուիր, ինչո՞ւ ուրեմն երբ ձախորդու-
թիւնք յաջողութիւններէն ետքը յա-
ջորդեցին Կաբոլէօնի բաղդին՝ սկսաւ
վար զարնել զանիկայ : Ո՞ենք այսպի-
սի երևելի ու նաև բարուք ազնիւ բա-
նաստեղծի մը վրայ այս պակասութիւ-
նը և ուրիշ մէկ թերութիւն մ'ալ
միայն կը տեսնենք . շատ փափաքելի
էր ալ կ'ըսէնք, որ իրեն դէմնախանձով
շարժած հակառակորդաց դրուածքնե-
րուն իր իրաւանց արդար ձայնը լրեցընե-
լով՝ պատասխան չտար, որ իր հանձա-
րոյն վրայ զարմացողաց ալ մեծ ցաւ կը
պատճառէր : Ասկայն այս թերութիւն-
ները կարծես թէ աւելի դուրս կը ցատ-
քեցընեն իր ուրիշ լաւ ձիրքերն ու նաև
բանաստեղծական աշխոյժը :

Կամնք հիմա Ո՞նդեայ մէկ մեծ
պարծանացը : Խոտայացւոց մէջ այսպիսի
կարծիք մը տարածուած էր՝ թէ Հոմե-
րոսը չկրնար ինչպէս որ պէտք է թարգ-
մանուիլ իտալերէն . որովհետեւ այնպի-
սի հին և անկրթութեան ժամանակի
մը նկարագրութիւն է՝ շատ անգամ ալ ա-
նոր համեմատ ոճով, որ նոր դարու մը
քաղաքականութիւն չկրնար վերցընել .
այս կարծեացս երևելի մարդիկ ալ

պաշտպան կը կենային : Առնդի այս բանէն առիթ առնելով՝ առաջին անգամը փորձով մը սկսաւ . և ետքը ուրիշներուն յորդորանօքն ալ ամբողջ Խլական դիւցազներգութիւնը թարգմանեց : Ի՞այց 'ի սկզբան ուզենալով հասարակաց դատաստանն իմանալ՝ առաջին հագներգութիւնը միայն տպեց (1807ին) . և տեսնելով թէ շատ ախորժելի անցաւ ու շատ փափագ եղաւ շարունակութիւնն ալ կարգալու , 1810 տարւոյն տպեց ամբողջ Խլականը : Այնչափ հոչակաւոր է այս թարգմաննութիւնը և այնչափ զարմանաց արժանի Խտալացոց առջեւ , որ ինչուան կ'ըսուի թէ Առնդիէ զատ չէր կրնար մէկը այս աստիճանի լաւ թարգմանել զհոմերոս : Առնդի Հոմերոսի լեզուն չէր գիտեր , բայց իր հելլենագէտ բարեկամաց , մանաւանդ Առուզդոքսիտի անուանի յոյնին օգնութեամբը թարգմանելով՝ անանկ թափանցած է Հոմերոսի իմաստներուն խորը ու անանկ իտալացուցած է , որ բաւական է իր բանաստեղծական ոգւոյն մեծութիւնն ու զօրութիւնը ցուցընելու : Այսպիսի գեղեցիկ յատկութիւնն է՝ որ այսպի անգամ 'ի լոյս ընծայել կուտայ այս թարգմաննութիւնը :

Աակայյն Առնդի այսպիսի փառաւոր յաղթութենէ մը ետև՝ թողուց մէկդի բանաստեղծական պսակները , և բոլորովին տարբեր ասպարիզի մը մէջ մըտաւ : Կնոր համար Խտալացիք այս կողմանէ ալ իրեն երախտագէտ պիտի ըլլան , որ լեզուաբանական գրուածքներով լոյս տուաւ գրագիտութեան այս մասին : Շատ գեղեցիկ է իր այս կարծիքը այն գրուածքներուն մէկուն մէջ , որովհետեւ շշմարտութեան վրայ հիմնեալ է , որ լեզուի մը բառերը նոյն ազգին գիտունները պէտք է հնարեն . վասն զի մասնաւոր գիտութեան կամ արուեստի մը , և այն , ետևէ եղողը շատ աւելի դատումն կ'ունենայ նոյն մասին վերաբերեալ բառեր սեփականելուքան զուրիշ մը : Այս գրուածքը , որ կը կոչուի Առաջարէ ուղղագրաւեանց և

յաւելուածոյ ինչ 'ի Բառարանն Գրուագայ , շատ վայելուց ու զուարձալի ոձով գրուած է և ամենամեծ հմառութեամբ իր բնիկ լեզուին . ասոր ազգեցութիւնը այնչափ մեծ եղաւ , որ լեզուին ու ոճոյ մէջ յեղափոխութիւն պատճառեց :

(Ա) Ապէտ իտալական լեզուի վրայ ալ այսչափ աշխատեցաւ Առնդի , սակայն բոլորովին ձեռքէ չթողուց բանաստեղծութիւնը այս միջոցին մէջ , և երբեմն երբեմն գեղեցիկ ոտանաւորներ կը գըրէր : Եւ երբ ամենուն բերնէն կը կոչուէր նոր Տանդէ , ինչպէս ինչուան հիմա ալ կ'ըսուի իրաւամբք , պաշտպան իտալական լեզուի և իշխան կենդանի բանաստեղծից , յանկարծակի 1826 տարւոյն Ապրիլի 9ին կաթուած մը զարկաւիրեն : Ի՞այց իր կազմուածքին լաւութիւնն ու բժշկական դարմանները այս հիւանդութեան սաստկութիւնը թեթեցուցին . և թէ որ խլութիւնը ըլլար , որ կը տանջէր զինքը երիտասարդութենէ 'ի վեր , գոնէ իր բարեկամացն ու զարմացողաց մտերիմ խօսակցութեամբը կը զուարձանար : Աակայյն բնութիւնը երթարով կը տկարանար , և 1827 տարւոյն ձմեռը անանկ ինկաւ Առնդի , որ ալ յայտնի կը տեսնուէր՝ թէ այս հիւանդութեան շատ պիտի չկարենայ դէմ կենալ : Ասանկով օրօրուան վրայ հիւծելով , վերջապէս կրօնից օգնութիւնները ամենայն պատրաստութեամբ առաւ՝ յանձնելով ալ որ լրագրաց մէջ հրատարակուի , թէ ինքը կաթուղիկէ Եկեղեցւոյ որդի է . ու երկայն , բայց հանդարտ հոգեվարքէ մը ետքը՝ 1828ին Հոկտեմբերի 13ին վախճանեցաւ :

Ինչպէս որ այս համառօտ պատմութեան մէջ տեսնուեցաւ , Առնդի շատ ազնիւ սիրտ ունէր , և իրեն հակառակորդացը դէմ դառնութեամբ դրելու ատենն ալ , ատելութիւնը կամ նախանձը չէր՝ որ զինքը այս բանիս կը գրգռէր , այլ իր անկորնչելի փառացը նուազելուն վախը . երանի թէ այս ալ պակաս ըլլար իր վրայ : Շատ ընկերասէր էր՝

նոյն իսկ անծանօթ անծանց հետ ալ .
նոյնչափ ալ անկեղծ , որով ոչ կ'ուզէր
և ոչ կրնար ծածկել իր մտածութիւն-
ները . բայց ինքը ստախօսներէ ու կեղ-
ծաւորներէ չկրցաւ պաշտպանել զինքը :
Փոփոխական եղաւ . բայց ասոր մէկ
պատճառն ալ իր չափազանց վախկոտու-

թիւնն էր , ինչպէս որ զինքը ձանցող-
ները կը վկայեն :

Իսկ Ո՞նդեայ բանաստեղծական գո-
վեստը կնքենք հոս հիմակուան Ո՞ան-
ձոնի հռչակաւոր քերթողին այս տողե-
րովը , որ եռանդեամբ մը կը գոչէ առ
նա՝ իր և բոլոր Խտալացւոց բերնէն .

Ողջ եր , ով Մեծ , ում բլնուրիւն ձոխարար
Տանդեայն րզսիրտ և զիսր Վարչինն ետ երագ .
Այս հանդերձեալ լիցի դարուցն աղաղակ ,
Մինչ ասու բոյինդ զայդ յարտասոս գոչէ դար :

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՊԻ

Աշեքասանդրիոյ գրատան մը աւերակները :

Ո՞իլանու պաշտօնական լրագրոյն
մէջ այս հետևեալ հետաքրքրական լու-
րը կը կարդանք .

“ Ո՞օտերս Լոգիպտոսի Լուեքսան-
զրիոյ մէջ մէկ մեծ շէնքի մը աւերակներ
գտնուեցան , քաղաքին մեծագոյն հրա-
պարակին հարաւային արևեմտեան դին
մէկ անկիւն մը . այնպիսի շէնքի մը , որ
կ'երևայ թէ հին ատենը գրատուն ե-
ղած ըլլայ : Քանի մը բանուորներ ան-
գղիական հիւպատոսարանին մօտ նոր
տան մը հիմը փորելու ատեն՝ գտան ընդ-
արձակ աւերակներ , աղիւսէ ու քարէ
պատեր՝ ամենակարծր շաղախով մը իրա-
րու կպած : Ծորուածքը առաջ տանե-
լով շատ իորը գտնուեցան ուրիշ պա-
տեր կարծր քարէ , կամարակապներ ,
սենեակներ , կամարներ , շատ մը բիւ-
րեղացած նիւթեր , հին գրքերու հետ-
քեր , և մեծ կրակի մը նշաններ . խիստ
աղուոր կարիր կրանիտ քարէ միա-
կտուր սիւներ , և խել մը քարի մեծ զան-
գուածներ՝ ամենեին նման անոնց , որ
հիմա կը գործածուին Գահիրէէն ին-
չուան Լուեքսանդրիա եղած երկաթու-
ղւոյն համար , և զորոնք Քաֆֆէր-Տո-
նարի քարահատներէն կը բերեն , որ
Լուեքսանդրիայէն 16 մղոն հեռու են :

Ուրիշ գտնուած բաներուն մէջ կան
նաև շատ աղուոր սեան խոյակներ և
ուրիշ կտորներ ձերմակ մարմարինէ :
Գորուած տեղը գրեթէ կէս մղոն հե-
ռաւորութիւն ունի հրապարակէն , որ
հնագէտներէն կը կարծուի թէ Պտլո-
մէոս Ո՞ոտերին ժամանակը Լուեքսան-
զրիոյ չորս մեծ ձամբաներուն հաղոր-
դութեան կէտն եղած ըլլայ : Լու քիչ
հեռու է նաև այն տեղէն , ուր գրտ-
նուած աւերակները , ըստ Լուաբացւոց
աւանդութեանը , Ո՞եծին Լուեքսան-
զրի հրապարակին աւերակներն են : Լո-
րեք տարի է՝ որ հոն տեղս քանի մը
յունական գեղեցիկ արձաններ գտնուե-
ցան , զորոնք տեղւոյն տէրը իր տանը
քով զետեղել տուաւ , որպէս զի ամեն-
քը կարենան տեմնել :

Բատ հնագիտաց , այդ աւերակները՝
Լուեքսանդրիոյ հռչակաւոր գրատան ա-
ւերակները պիտի ըլլան . բայց արդեօք
այնչափ բազմաթիւ գրատանց մէջ , որ
նոյն ժամանակը Լուեքսանդրիա կային ,
որունն է : Տեղւոյն նայելով՝ Ո՞երապի-
սինը չկրնար ըլլալ , որն որ Լուեքսան-
զրիոյ աղուոր տաճարներէն մէկն էր և
աշխարհքիս ամենէն երևելի գրատունն
ունէր : Լմմիանոս Ո՞արկելինոս պատ-
մից կ'ըսէ թէ Ո՞երապիսի տաճարը
գրեթէ 300,000 հատոր գիրք ունէր ,
ու կ'աւելցընէ որ 700,000 հատոր գիրք ,
որոնք Պտլումեանց անխոնջ ջանիւքը
հաւաքուած էին նոյն տեղը , Լուեք-
սանդրիոյ պատերազմին միջոցը , որ լիւ-